

Առարտիսնցի օրիորդ Նղյամը էթ Մօլոխալցեան ներկոյ տարւոյ Մոյին ամնին աւարտելով իւր ուսման բնիթացը Առարտիսնայ Հոյոց Հոգ՝ օրիորդական Դոկտորի մեջ՝ ի ցոյց իւր երախտագիտութեան եւ շնորհակալութեան առ Հոգեւոր Մայրագոյն իշխանութիւնը եւ առ բարերար եւ խնամակայ Ազգայինն հեղինակած է քանի մի գողարփկ ստանաւորներ եւ իրրիւ երախտայրիկ իւր աշխատութեան ուղարկած է խմբագրութեանս ի հրատարակութիւն, զորս պատշաճ կհամարիմք հրատարակել հետ զնեաէ Արարատայ էջերի մեջ,

ԱՀԵՅ, ԳԵՆԵՐ ԱՌԵԱՐԱՅՐ.

Ո՞հ, Փայլէր արեամբ մեծ զաշտ Աւարայր,  
Համացի բընութիւնն յայնժամ որիրեալ կոյք  
Արտասոր ամպրոպ, եւ շանթը կայծականց,  
Մեծ մատրէին ի սրբ զիցազանց:

Եւ պայծառ Էռւսին՝

Խաւարէր յիրկին:

Ե սորսափ անեղ յիզերս Ցզմուսին,  
Գիզեալ զմիմուսմբ զիակը չատ կային,  
Հոյոց եւ Պարտից զօրք միանգամայն  
Գունդ զունդ ննցէին ի խոր բուն մանուսն  
Քւեւ նընչէր սիւզ՝  
Բայց զաշտն էր ի սուզ:

Լին էր Աւարայր եւ ըրջակայր բնու,  
Խոկ փայլուն լուսին յիթերս տիտոր  
Խածկէր միզամած, պատեալ ի մում խոր,  
Ո՛չ մըտէր ճայիլ յայն տես սրբաւոր  
Այն զաշտ մենաւոր,  
Էր միշտ Վայն մոր:

Եղիշէն շըրջէր միմիայն յայնժամ,  
Եւ ճայն իւր քայլից ըրսէր անզամ,  
Զի արդ որոնես ճողիզ սիրազգած,  
Արրասուն մարմենյդ վիրշին ովք քամած,  
Աւանդ, զի խմնարիս,  
Զնա ոչ եւս անսցիս

Անզրէր զևարդան ճամացեց սիրելին,  
Զի ծընեայր, սընեալը էլն միասին,

Վարդանի այն առիւծ միշտ վագերց յազթող,  
Ըզպարսիկ զարան առնազ սանակիս,  
Օրոնէր անդէն,  
Ըզգիչերն ամեն

Բայց յանկարձ տեսան զնա տապաս ի հոգ  
Երբեմոյշ երեսովի մանուն տքիսոր քօզ.  
Օրովո թէ, ի բնոյ զարթնու Եղիշէն,  
Անարիկ եղիստ յայն տեսարանէն,  
Զայնէր նա, Վարդան,  
Ի բուն կան մանուան

Ասաց եւ զարժառ վարելին ի Հոյո,  
Կըրել ի յարժան զայս անցը յապանաց,  
Վարդան մեռանի ի ուր իւր ապին  
Կըրկեալ զէպաստան — ըջնայր կաթովին,  
Վարդան — Հայտառան:  
Միշտ վանոր Հոյ մեռան:

#### ՕՐԵԱՐԴ ՄԵԼՅՈՍՈՒԹ ՄՈՒԱԽ Ա.

Առարման, Վարժառակի խոյփալու գիւղացի ալ, Գրիգոր Դաւթեան, Դուչիթեցի Յառարիկ, Աղերսոնդոր քահճ: Յ Յավշանիսեանց եւ Գէորգ քահանց Մելյոսութ ազգային պարտաճանայիւթիւնից գրաւուած նուիրեցին յագուար Այր Աթուայր Գէորգեան ըեմուանի տառացնը՝ յատ եւ ձիեց բարելի: որպիսին նուէր ամբ ըստ ամէ պէսպէ շարունակէ մինչեւ իւր մաշը: Երկրորդը՝ տասն բարելի, որը նպանցէս պէտքէ ամ ըստ ամէ շարունակէ մինչեւ իւր մաշը իսկ երրորդը՝ միանուագ նուիրեց յատ եւ չիե՞ս բարելի:  
Խմբագրութիւնն գովերով յիշեալ Արգեհեաց ազգային կայսերական յայտնութիւն յայտնուած նոց իւր Հրատապականական շնորհակալութիւն եւ առնանուածէ: որ ամեն մի Հոյ իւր կարեաց Համեմատ այսօրինակ նուիրութիւնն հետեւէ նոց բարի օրինակին, քայլ ի միտ տանելով: որ մի ոյսոպիս մեծ ազգային հաստատութիւն: որպիսին է Այր Աթուայր Գէորգեան ըեմուանը, կարու է ընկանառ Ազգի նիւթական եւ բարսուած ստանդակութեան:

\* \*

Հատ նիսընթաց Համեւթեան Վ. Ե. Հայրապետի Ազգիո Դարաշամիւու Ա. Կախու վեսի վանուց վանահայր Վահկաս վարդապետ Հատուարեանց ահզոտինիւցաւ, ի վաճառ Հայրութիւն Անգրի վանուց ի վեճապին Արևինաց:

\* \*

Ազգիս Վ. Ե. Հայրապետի նորինթաց բարեհանձութեամիշ Յարեցն: Արխուակէս վարդապետ Անգրապետն կարգեցու վանահայր Ա. Գայիսինեայ վանուց ի տեղի Հանգուեալ Վահկաս Վարդապետի Բաստամեանց:

\* \*